

ՆՇԽԱՐՔ ՏԱՐՕՆՈՅ

Սրբոց Ցակարեանց Տպարամէն վերջերս լոյս տեսաւ հատոր մը՝ «Յուցակ Զեռազրաց Մշոյ Ս. Առաքելոց-Թարգմանչաց Վանքի և Շրջակայից» տիտղոսով, որ ձեռագրաց ցուցակներէ տարրեր՝ Ակարազրութիւնն է Մեծ Եղեռնի ընթացքին ամենատացած ձեռագիրներու։ Հատորը բաղկացած է երկու մասէ, որուն երկրորդը՝ Մուշ բաղադի և շրջակայից ձեռագիրներէն 159 հատը նկարազրող, առնուած է Մուշի Առաջնորդարանի նախկին ֆարտուղար Նազարէր Պ. Մարտիրոսեանի «Նշխարք Տարօնոյ» ամսիաց աշխատութեանէն։ Ան գրուած 1914-ին եւ ներկայացրուած Պոլսոյ կոմիտեան Գրական Մրցանակի Ցանճնաժողովին եւ 32 բուահամարք կրող, փոք մըն էր նկարազրելու Մուշ բաղադր և Մշոյ դաշտի գիւղերն ու վանքները, չմոռնալով նաև ժողովրդային հէֆեարները, առակները, ասուրիններն ու բարբարութեան ձեռազիր երեք տեստրակներէն առաջին երկութիւն կրող կողմէն կը փորձն տեղադրական մասը՝ որ, պէտք է խոստովանիլ, անյաջող է, եւ սակայն միւս կողմէն կը նկարազրուին գիւղերու և վանքներու մէջ գտնուաղ 159 ձեռագիրները, որոնց մէկ մեծ մասին գոյուրիւն ունեցած ըլլալն իսկ այլապէս ամճամօք պիտի մարար։ Միաժամանակ, ձեռագիրներուն հետ՝ Մարտիրոսեան զրի առած է եկեղեցի-վանքներու արձանազրութիւնները, սկիհներու, բազերու, խաչքարներու և տապանաքարերու յիշատակարանները եւ այս ձեւով փրկած շատ արժեքաւոր փշրանք մը այն անհուն զանձէն՝ որ Մուշի նման հայահոն շրջանի մը Հայուրեան կը պատկանէր, իբրև ապրող փաստ մեր ցեղի բարձր բաղաքակրութեան և տեղծած մշակոյթին։ Այսօր, աւելի բան յիսուն տարիներ ետք, երբ հրատարակութեան կը տրուին հոս այդ արձանազրութիւնները, անոնց մեծամասնութիւնը ա'լ գոյուրիւն չունի ապահովաբար, շնորհի «Հինարար» այն բազուկին՝ որ եկեղեցիներու կարուղիկներուն բնդանօք ուղղել գիտէ միայն ու հրաշարուեսս խաչարձաններ տապալել։ Տարիներուն հետո որքան կը նուազի ցաւը մարդկային մեր ահաւոր աննիտումին, նոյն համեմատութեամբ կը կրկնապատկուի ու կը բառապատկուի կոկիծը անփոխարինելի այն կորուստին՝ որ իբրև երգ, աւանդուրիւն, անզիր զրոյց, ու իբրև խաչքար, ձեռազիր, եկեղեցի, վանք ու մատուռ, կը կազմէր մեր ժողովուրդին դարերու վրայ բարձրացուցած Հայ կեանքն ու Հայ Ոգին։ Հիմա ա'լ չկան այդ բարոր հո՛ն, Մուշի բերրի դաշտին մէջ եւ Մասութի մաքրամատուր առերուն վրայ, Վանոյ նովի ափերուն եւ Անապատներու ամայի ու առեր պարիսպներէն ներս։

Հետագայ էջերուն մէջ հրատարակուող 131 արձանազրութիւն-յիշատակարանները փոքր խին մը կը ներկայացնեն այն մեծ ու ընդարձակ եւ հրաշառյան խնամկարին՝ որ Հայ Մշակոյքն է իր բազմատեսակ նուանումներով, եւ որ այժմ արիւնաներէլ ու կտոր-կտոր եղած կը տարածուի թշնամի ուուերու տակ։ Յարմար դատեցինք զանոնք տապազրել «Սիսն»ի մէջ, փրկած ըլլալու մտահոգութեամբ բանի մը փշրանք Տարօնի հարուստ մեր ժառանգութենէն։ Արձանազրութիւններու այս հաւաքումէն ետք հետզհետէ պիտի հրատարակնեն դարձեալ Մարտիրոսեանի կողմէ Մուշի բարբառով զրի առնուած վեց հէֆեար և ժողովրդական երգերու ու խաղերու զանազան նմուշներ։

ՄՈՒՇ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԻ ԹԱՂ

1

ԳՐԱԿԱՆ

Շինուած է գեղաքանդակ եփենս փայտէ. իր յիշատակարանը. «Ի թվին թլի՛ (1032+551=1583), կազմեցաւ զրկակալ Ս. Յարութեան Տ. Ստեփանոս» :

ԽԱՂՈՔ. Կը գտնուէր նոյն բաղի Ս. Յարութիւն եկեղեցին:

2

ՏԱՊԱՆԱՔԱՐ

Եկեղեցւոյ կորակի ետև գտնուած տապանի վրայ. «Ճապան Տ. Պարսամի աւտղ քահանայի Տ. Ստեփանոսեան յամի Տեսան 1700» :

3

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Եկեղեցւոյ դրնդեկի վրայ եղած արձանագրութիւնը. «Է. Բ. — Ա. Եկեղեցին անշամբ Ս. Փրկչին մինչ ի գալուստ առ առ. կրկին առէ Խօջա Հօխան մեծ իշխանին և ճնօղաց Մզսոսի Գաղպարին և Շամիաթունին և կողակցուն Զամբոլին, որդի Խօջա Մելքոնի Սհակին, Ար. Յարութեան շինեցին Զ. սիւն, նորողեցին բազում աշխատեջանիւք և իւր ժողովրդեան Քրիստո Աստուած ողորմի առէք ամէն: Թվին թձ՛՛ (1152+551=1703)» :

4

ՏԱՊԱՆԱՔԱՐ

Ուրիշ տապանաքար մը եկեղեցւոյ աջակողմեան դասին մէջ. «Ճ. Յովհաննէս քահանայ. Տ. Պարսամի յամի Տեսան 1721» :

5

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Տաճարի արեւելեան կողմ՝ դուռ, ձախ պատի վրայ. «Շինեցաւ սուրբ Եկեղեցին մեռամբ մահտեսի Յոհաննին և Առաջնորդութեան Ա. Կարսապետի Տեսան Մինսոս վարդապետին և աշխատանօք նոյն Եկեղեցւոյ Համայնից Ժողովրդոց. թձ՛՛ (1180+551=1731) թվին. որք Հանդիպիք տուք դողորմին» :

6

ՏԱՊԱՆԱՔԱՐ

Մարմարին տապանաքար՝ որ կը գտնուի խորանի պատի մէջ՝ առաջակողմ. «Այս է տապան Մ. աւաք Կրէց Տէր Պարսամին և կողակիցն Ասլի շանին, որ փոխեցան առ տէր Աստուած. որք Հանդիպիք այս Ստաղիս (տապանիս) յիշեցէք ի Քրիստոս և Աստուած ողորմի առացէք վասն մերոյս ՌՄԼԴ (1234+551=1785) կանգնեցաւ այս սուրբ խաչս և տապան ձեռամբ Տէր Պարսամի որդի մահտեսի Հրաթին» :

ՄՈՒՇ ՔԱՂԱՔԻ ԶՈՐՈՅ ԹԱՂ.

7

ԱԼԵՎԱՐՁԱՆ

Կեղրանի սեղանի խաչքարի յիշատակաբան. «Թաւա կանոնեցաւ բարե-
խառ վասն Ստեփանոս եպիսկոպոսի թվին Հայոց Զեդ (744+551=1295)»:

ՆԱԽՕԹ. Կը գտնուէր նոյն բաղի Ս. Աստուածածին եկեղեցին:

8

ՏԱՊԱՆԱՔԱՐ

Գերեզմանատան փուլ քարի մը վրայ, որ կը գտնուի եկեղեցւոյ հա-
րաւային կողմ. «Այս է տապան Ասհակ Բաղիշեցի սորկաւաղին, որ բարի
մահուամբ փոխեցաւ ի Տէր, յիշեցէք . . . ամէն, թվին տաժարի ՌՃՇի: (1145
+551=1696)»:

9

ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒԻՆ

Արծարեայ խաչի մը արձանագրութիւնը, որ կը գտնուէր Ս. Աստուա-
ծածին եկեղեցւոյ մէջ. «Յիշատակ է Տէր Յովհաննէսի կողակից Գարանին ի
դուսն Մշու Սուրբ Աստուածածին. թվին ՌՃՇ (1150+551=1701)»:

10

ԳՐԱԿԱԼ

«Յիշատակ է Խաղարի որդի Մանուկին, թվին ՌՃՇ (1252+551
=1803)»:

ՆԱԽՕԹ. Կը գտնուէր նոյն բաղի Ս. Աստուածածին եկեղեցին:

11

ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒԻՆ

Եկեղեցւոյ դուրսի երկարեայ դրան վրայ. «Յիշատակ է զուլո Ղա-
զարի որդի Խումազին թվին ՌՃՇ (1260+551=1811)»:

ՄՈՒՇ ՔԱՂԱՔԻ ԲՐՏԻ ԹԱՂ.

12

ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒԻՆ

Սեղանի վելլքարի վրայ. «Ի Շ2 (580+551=1131) թվականին կանոնե-
ցաւ Սուրբ Նշան ի բարեխաւութիւն Գնդկայ ի ձեռն յիշատակ . . . ցի,
զամա . . . կան որդեաց Գրիգորի, Յոհաննէսի, և Սեմ . . . որք կարդայք թո-
ղութիւն հայցեցէք»:

ՆԱԽՕԹ. Այս, ինչպէս եւ յագորդ բիւ 13, 14, 15, 16, 17, 18-ը կը գտնուէին նոյն
բաղի Ս. Ասրդիս եկեղեցին:

13

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Սեղանի ձախակողմի պատին մէջ կը գտնուի. «Եմաչս բարեխառաւութիւն. Թութկան և ծնառզաց իւրաց, որք կանդնեցին, մէկաց թողութիւն ինդրեցէք յԱստուծոյ թուին զի (720+551=1271)»:

14

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Թունէ երկու կերպներու պատուանդաններուն վրայ. «Յիշատակ է Շահնեկանց Մոլուսին, կողակցին Շահնումին որդւոյն Ամնացականին ի դռւն Ա. Սարդիս թվին թձԶէ (1185+551=1736)»:

15

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Թունէ ջահի վրայ. «Յիշատակ է ջահս Բաղրէկցի մահտեսի Մայիսասի որդի Սաֆարին և տիրացու Մարկոսին և Հօրն Յակոբին ի դռւն Մշտ Սուրբ Սարդոսին թվին թձԴէ (1197+551=1748)»:

16

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Թունէ երկու խոշոր աշտանակներու վրայ. «Յիշատակ է այս Զամար-խանի որդի Ազարլէրոէին ի դռւն Սուրբ Կորոնդումին 1768»:

17

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Երկրորդ աշտանակի վրայ. «Յիշատակ է Եփրանոսին ի դռւն Մշտ Սուրբ Սարդիս Եկեղեցի թվին թմրէ (1244+551=1795)»:

18

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Եկեղեցւոյ ճակատ զիւած. «Վերստին նորովեցաւ Սուրբ Սարդիս տաճար յիշատակ Մանուչակին թմրէ (1280+551=1831) թվին»:

ՄՈՒՇ ՔԱՂԱՔԻ ՃԻԿԻԱԾԵՆ ԹԱՂ

19

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Եկեղեցւոյ դրան ճակատը. «Եմաչս բարեխօս է Շահին-Նազարին թէ (1070+551=1621) թվականին և ... որդին. Ճինեցաւ սուրբ Աստուծածին Ճեռամբ Մելիք-Շահնազարին»:

ՄԱՆՕԹ. Այս եւ յաջորդ թիւ 20 եւ 21-ը կը գտնուէին նոյն թագի Սուրբ Կիրակոս նկաղացին: Եթով յաջորդական թիւն յաջորդ Աստուծածին Ճեռամբ Ճինեցաւ Սուրբ Կիրակոս կը գտնուէին:

20

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Նորոգուրեան քուական. «Շինեցաւ սուրբ Էկեղեցիս կարողութեամբ Աստուծոյ ձեռամբ Եղբարց Պօղոսի որդի Ալեքսին, Մկրտչին և Եղբարց Խաչատուրին, Աւետին, Ասլանին, Յակոբին Աստուած ողորմի նոցա ի թվին ՌՄԿԴ (1264+551=1815)» :

21

ԳՐԱԿԱԼ

«Յէշտակ է Ղազարի որդի Մանուկին ի պուան Սուրբ Կիրակոսին թվին ՌՄՀ (1270+551=1821)» :

ՄՈՒՇ. ՄՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ

22

ԽԱՉՔԱՐ

Գերեզմանատան արեւելեան պատի վրայ. «Կանգնեցաւ խաչս փրկութիւն սարկաւագին . . . ևս աւրի տեղ . . . ին ՊՂԶ (896+551=1447) և ծնողացն» :

23

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Սուրբ Ստեփանոսի դրան վրայ. «Շինեցաւ թվին Հայոց ԶՀԵ (975+551=1526) ձեռամբ Դիկո (Դունկիանոս) արեղի» :

24

ԽԱՉՔԱՐ

Վարդապետաց սենեակիներուն առջեւ. «Թվին ՌՃԲ (1012+551=1563) կանգնեցաւ խաչս ի փրկութիւն հոգւոցն Տէր Մելքոնեթ և պիտի կոպոսին տէր Ներսէսին և ծնաւզաց մերոյ ամէն» : Այս խաչքարի համար կ'ըսեն քէ Տրդատն է բերեր, մօտակայ լեռներէն ուսի վրայ դնելով :

25

ԽԱՉՔԱՐ

Աւագ սեղանին առջեւ. «Ի թվին ՌՃԲ (1113+551=1664) և Արիստուկէս . . . նորոգեցի զուրբ Ստեփանոսի քումբէթ և զսակ, այլ և զսադ սրբոյ Կարապետին, զարբիսապն չքեղապատ և զազրիւրն բարեհամ և երկաթապատ դռնով և տնտեսառուն խցիկներով և զմեղ խոտաճարակ ճզնաւորաց հոյակապ Էկեղեցին, յիշատակ ի Քրիստոս Աստուած» :

26

ԽԱՉՔԱՐ

Գերեզմանատան սեղանին առաջ եղող մարմարեայ երեք խաչքարեր.

ա.

«Ով քառաթեւ նշան Փրկչին
Բարեխօսնա վասն Յովհաննէս վարդապետին,
Աստուածարան վաղեան որ պատրիարք է Բիւզանդին,
Լեր օգնական յօրն ահեղին,
Որք ընթևանուք տուք զաղորմին,
Թվին ՌՃԿ (1167+551=1718)»:

բ.

Յաղթող նշան կենաբարին
..... փրկչին,
Բարեխօսնա յօրն ահեղին,
Ասաննորդութեամբ Մկրտչին,
Վասն Արքահամ սիետիս չնչին,
Լուսաւորեայ լուսով քոյին
Եւ տեսութեան Աստուածային
Արժան առնել զմեզ, խեղճ հողի,
Որք հանդիպիք թվին ՌՃԿ (1167+551=1718)»:

գ.

«Կանգնեցաւ խոչս բարեխօս առ Աստուած վասն Արծկեցի ծերունի Հայր Ներսէս վարդապետին, և իւր ծնօղացն նոցին. յիշեցէք եւ Աստուած ողորմի առէք. թվին ՌՃԿ (1167+551=1718)»:

27

ԽԱՂՔԱՐ

Աւագ սեղանին առջեւ. «Կանգնեցաւ խաչս բարեխօս առ Աստուած վասն փրկութեան հոգւոյս, մեղաց թողութիւն, և Արքահամ վարդապետն, սպասաւոր Մրրոյ Կարապետին, ծնողաց Տ. Մարգսին»:

28

ԱՐԶԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Գերեզմանատան զմբէրի դուրսի կողմ՝ արեւելեան դիեն. «Վերստին նորոգեցու Մրրոյ Կարապետիս զումպէթս աշխատասիրութեամբ Պոլոցի առաջնորդ Յակոբ Էպիփանոսին և արդեամբ մասամբ իւրք ուրիշին սպապական մահուսի Կարապետին վասն կենդանեաց և ննջեցելոց, ի թվին ՌՄԻԲ-ին (1228+551=1779)»:

29

ԱՐԶԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ժամատան դրան վերիւ. «Յիշատակ է զումբէթս Կորնեցի մահուսի Մահակին և իւր ծնողաց, չօրն Վարդանին, մօրն Կիւնէզի և կողակցւոյն Բակուհուոյն և որդւոցն մահուսի Կարապետին, Յակոբին ՌՄԼԵ (1235+551 =1786)»:

30

ԽԱՂՔԱՐ

Ս. Ստեփանոսի սեղանին առջեւ՝ արեւմտեան դին. «Յիշատակ է օսոս

Բարձրացի յառաջնորդի, Գրիգոր արքաղիսկոպոսի, թիֆն ԱՄՄԴ-ին (1244+551=1795)» :

31

ՏԱՊԱՆԱԳԱՐ

Գերեզմանաքարի մը վրայ որ կը գանուի տաճարին ևտեւ՝ առմբեր Մամբրէ եղիսկոպոսի խաչքարին.

«Եյս դամբարան մարմնոյ աեղի,
Տեսոն Յակոբայ արհոյ գիտի.
Արրոյ զահիս առաջնորդի,
Մա էր տեղեաւ Սամաթեցի
Էւ աշակերտ պատրիարք Զաքարիայ վարդապետի,
Չորեքտասան ամս տունս Հոգուեալ
Եւ զբաղում պարտս վճարեալ,
Որ սուրբ տանս վրայ գիղեալ,
Յոր զնեաց բանսա, մտտն ի կոսպանոց,
Զերծեալին ի բայց սրբոյ տեղիս չհասանի,
Մինչ Սահակայ ձօրակ մտեալ ի նենդողաց
..... սրախոզ մարմնով լեալ
..... կոկծալի մահուամբն մեռեալ,
Կոծով մեծաւ ի յաստ բերեալ,
Ի գերեզման մահու եղեալ,
Հանդիպողացդ իւրոյ չիրմի,
Հայցէ ի ձէնջ ազերսովի,
Ասէ Հոգւոյն զողորմի:
Թիֆն ԱՄՄՁ Զին (1256+551=1807) Մայիս է-ին» :

32

ԽԱԶՔԱՐ

Գերեզմանատան սեղանին առջեւ. «Կանդնեցու սուրբ խոչս բարեխօսս
առ Աստուած վասն Զաքարիայ վարդապետին եւ իւր ձնոցաց նոցին, իիշւցիք
Էւ Աստուած ողորմի առէք թիֆն ԱՄՄէլ (1267+551=1818)» :

33

ԱՐԶԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Տաճարին հարաւային պատի դուրսի կողմը կայ զրուած. «Թիֆն
ԱՄՄՀԸ (1278+551=1829) սուրբ Կարապետ թայնեցին» :

34

ԱՐԶԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Գերեզմանատան գեղաքանդակ եւ սատափեայ բանուած դրան վրայ.

(Աջ փեղկ) «Թաւշան Յոհաննէս որդի Յակոբու քաջ քանդակադործ
որ ի Պէկ Օղու» :

(Զախ փեղկ) «Վասն Եղբօր Հոգւոյն պարոն թորոսին շինեաց յիշատուկ
ի Հայոց թիֆն ԱՄՄՁԲ (1282+551=1833)» :

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

35 ԱՏՎՈՐՅԻՑ ՃԱԴՈ

Գիրեզմանաւասի ոսկեզօծ եւ գեղաքանդակ խաչվաններուն վրայ .
(Չափակողմեան)

«Կանդեալ կառուցաւ խաչակալու պանծալիք վիշտ՝ և որպատճելլ
Յաւուր տեսչութեան քաջ հոգուագակետի ,
Տեան Յարութիւն եղեսացի եւ սրբազն արհեսպիսկոպոսի ,
Որոյ փոխանորդ Զաքարիայ քրտնաչոն արի մեծ վարդապետի ,
Վանեցի Նիկղոս կերտողոյու եւ ընդ երէց եղրօր իւրում Սարգսի
1839» :

(Աչսկողմեան)

«Մաղկեալ փթթեցայ յերանդ գեղագարդ ,
Աղնի քանդուածոյք , ոսկեզօծ զուարթ ,
Տես զու զիմ չքնազ զերեսս փայլակ ,
Յիշեայ միշտ զնա ոյր եմ յիշատակ
Սրբոյ աթոռոյն նախկին քաջ հոգին Պետրոս սրբազն Էպիսկոպոսի «որդ-
ույ կուրանցւոյ Տ . Կերակոսի , իոկ արդեամբ յայս խորան չինեցաւ» :

36

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ս. Ստեփանոսի ոսկեզօծ եւ գեղաքանդակ աչսկողմեան եւ ձախակողմեան խաչվաններուն վրայ .

«Աս գեղաչքեղ ոսկեզօծ պանծալիք ,
Նման լուսածեմ երկնից խորանի ,
Որպէս ոսկերողոջ երկրորդ ի մէնջ չինուածի ,
Որ բաշխէ ճաճանչ մերձակայ իւրոյ տեսողի ,
Ճեմէ ցնծայ ի գեղ լուսափայլ , քան զերկուս խաչակալու փառօք զովեյի ,
Զքնազ չինուածու քանդակագործու դարդարի ,
Յամենայնի յոյժ չքեղագարդ , յոյժ եւ յոյժ տենչալի :
Որոյ արդեամբք տեառըն Պետրոսի
Աստուածարեալ արքեպիսկոպոսի
Բարեսէր որդւոյ Տէր Կիրակոսի՝
Դիտի սուրբ զահիս , որ էր ԿուրեՓցի ,
Հազար ութ հարիւր յամ ազատութեան ,
Յոր քառասոներկու յարեալ թուական :
Ի ձեռն Վանցի Սարգսի և Նիկողայոսի փառս Աստուծոյ Հօր ամենակալ» :

37

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ցորենի ամբարի դրան վրայ .

«Համբար ցորենոյ եմ ևս գեղեցիկ ,
Ով հոգաբարձու մի՛ կար հանդաբարիկ .
Լից յամորայնի զիս մինչ յիմ բերան ,
Զի ձմերայն ննջեցի քաղցրիկ :
1851 Սեպտ . 21» :

ՄՈՒՇ. ԵՂՐԴՈՒՑԻ Ս. ՅՈՎՀԱՆՆՈՒ ՎԱԼԵՔ

38

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Արծուաբեր Ս. Նշանի վրայ. «Կողմեցաւ խաչս ի թիֆն Զի (905+551=1456) ի Հայրապետութեան Տ. Յովհաննէս եպիսկոպոսին, ձեռամք Ազ-րուֆին» :

39

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ս. Յովհաննու վանուց գերեզմանատան եփենուէ դրան վրայ. «Ճի-նեցաւ դուսո Սուրբ Յովհաննէսին ի թուին Հայոց Զի (920+551=1471) ձե-ռամք» :

Ափսոս որ մէկ փեղկէն կտոր մը կտրեր են: Թէեւ ուշադրութիւն դարձուած չէ այս դրան վրայ, բայց բաւականին արժէք ունի. վրան կան քանդակուած գեղեցիկ ձաղիկներ:

40

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ժամատան սեան վրայ.

«Զինաւղ ժամատանս Գրիգոր վարդապետն ամենայն մխարանաւք և երկրով, որք երախտիք ունին ի սմայ յիշեցէք ի Քրիստոս և Աստուած ո-ղործի ասացէք, թիֆն Զի (960+551=1511) շինեցաւ» :

41

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Արծուաբայ խաչի մը վրայ. «Յիշատակ է սուրբ խաչս ի Համաւրէն Ժողովրդեան ի դուսն սուրբ Աստուածածնուց Մովիրդին. թիֆն թիմ (1120+551=1671)» :

42

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Լարի վրայ զծուած պատկերի մը ներփեւ (որ կը ներկայացնէ տասնիելու առաքեալները). «Յիշատակ է պատկերս Խորենացի Խոշկոնց մահմանի Մարգարին և իւր ծնաւղացն հոգւոյն. ի դուսն Մշու Սուրբ Յովհաննու վանուց. թիֆն թիմ (1200+551=1751) Մայիս Ե.թի» :

43

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Խաչի մը վրայ. «Յիշատակ է սուրբ խաչս Օվաննէս վարդապետի, ի դուսն Մշու Սուրբ Յովհաննէսուց, թիֆն թիմ (1219+551=1770) Մարտի Փ.օրն» :

44

ԱՐՁԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Գաւազանի մը վրայ. «Յիշատակ է գաւաղանս ի դուռն Մշու Սուրբ Յովհաննէսս ձեռամբ Յովհաննէս արքեպիսկոպոսի. թվին ՌՄԼԲ (1232+551=1783)» :

45

ԱՐՁԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Սուրբ Աստուածածնայ զմբէրի արեւմտեան կողմ. «ՌՂՈԲՈՒԹԵԱՄԲ ԱՍՏՈՒԾՈՅ ՀԻՆԿԵԳԱԿ ԿԱԹՈՂՖԻԿԱ ՃԵՇԱՄԲ ԽԱՆԱՄԵՐՍԻ ՄԿՐՏԻՉ ՎԱՐԴԱՊԵ-ՄԻՆ, ԹՎԻԲՆ ՌՄՄՇԲ (1258+551=1809)» :

Եսկ Սուրբ Ստեփանոսու տանարի հիւսիսային կողմ. «Խաչս յիշատակ է Յոհաննին, որ ետ ձ. ոչխար ի տուրն Սրբոյ Յովհաննէսին, ծնողացս Սարգսին և Մարդիամին» :

46

ԱՐՁԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Զանգակատան արեւելեան կողմ, նախ խաչի մը վրայ. «ԱՐԴՈՒՅԻՆ, Սարգարին խաչս բարեխօս է առ Աստուած վասն Գոյաղաճցի Մկրտիչ վար-դապետի. թվին ՌՄՑԵ (1275+551=1826)» :

Քիչ մը զատ յիշեալ խաչին. «Ծնորհիւ և սղորմութեամբ ամենազո-րին Աստուծոյ, կամեցողութեամբ և յաջողութեամբ նորին, ի հիմանէ չի-նեցաւ սուրբ զանդակատան զումբեթը ի խորանիւ հանդերձ, բոլոր և հա-մայն արդեամբը և ծախիւք փառկու խալիֆայ Պօղոսի, յիշատակ իւր հող-ւոյն և իւր նախկին հարցն Տ. Գրիգորին, Տ. Խաչատուրին և Տ. Մարգարին և Միքայէլին և իւր հօրն Գտապարին և մօրն Մթխալին, և եղրորն Ղաղա-րին և նորին որդուոյն Քաշօնի և իւր կողակից Ալթունին և իւր որդի Խա-շատուրին և Թովմասին և թոռանց Գոնոյի և այլ իւր համայն հին և նոր սեփականացն և ննջեցելոցն. Ճեռամբ մեծաջանիւք և աշխատութեամբ ա-ռաջնորդ Ղաղար վարդապետի, նաև բոլոր վարդապետ Եղբայրներս և միաբանացս. ժաղով այս գիւղօրէկից կրելով ըղքար, և այլ համայն աղ-դաւ հայոց. արդ որք ընթեռնուքդ միով հայր մեղացիւ յիշեսջիք դվերութե-նալն կատարեցաւ զանդատանս զումբեթը վասն ամենասուրբ երբոր-դութեան, թվին ՌՄՑԵ (1277+551=1828)» :

Ուրիշ խաչի մը վրայ. «Խաչս բարեխօս է առ Աստուած վասն Տէր Դէորդին, Տէր Օհանին, մահանիւ Անանիային, կողակցին՝ Անոյին թվին ՌՄՑԵ (1275+551=1826)» :

Հաւաքեց՝ Ե. Պ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

(Եար. 1)